


15338

291.99
11-48

15338

170



1910

Ս . Ա Ա Կ Ե Ա Ն

170

ԱՐԻՒԽՈՏ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

281

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈԾԸ

ԱՐԵԱՆ ԴԱՇԸ (Ուրուանիկարներ)

ՀՐԴԵԶԸ — ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ՀՐԵՇՏԱԿԸ

2003

Ա.Դ.ԵԳՈՎԱՆԴՐԻՅՈ

1910

891.99
7-48

891.99

Դ-48

Մ. ԱՍԿԵՐԸ

ԱՐԻՒՆՈՏ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈԾԸ

ԱՐԵԱՆ ԴԱՇՏԸ (Ուրուանկարներ)

ՀՐԴԵՀԸ — ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ՀՐԵՇՏԱԿԸ

ԱՂԵԲՍԱՆԴՐԻԱ

Ն Ո Ւ Ե Ր

ՄԱՐԵԼ Հ 13 ԱԿ Ա Ե ԲԱՋՈՒՐԱՄԻՍ ՈՒՍՈՒՑԶԻՄ

ՀԱՅՐ ՎՐԲ. Ռ. Վ. ՈՒԶՈՒՆԵԱՆ

Դեռ վարք Եի , իոլ բգձանքներ զեղուհակ
Եր ՓՇՁԵՒՆ սրախ վրայ անմեղուկ
Եւ յայսերով երտանըսվ խոսափակ
Կորօրու Եի ըդմալման մէջ շարանակ :

Պատրանը... ցունըրը... ո՞չ այդ կեանըր մանկական
Ծանկարց կրեց մի գնդակ խօստ հարուած .
Անզ զգացի սրախ վրայ սրգամած
Յառոյ ծաղիկն ո՞չ թառամած յափանան :

Կողերոս ո տուկ արցանքներոս սառեցան,
Աւ անհեւ վիրչ ևս չանեցաց բնաւին
Երազանքներ և բգձանքներ իոլ ու սին,
Զի սրբ Եի անհայր անմայր անորաշապան :

Ո՞չ ինչ անկառ անեսայ չարայիս... արհամիբը
Կեանըրի սիսուր անապատին մէջ մինակ
Տղիւտ , անս ու նիհայր վախտ , անդիսատ
Բայլերս չին կրնար զանել հաստատ զիրք :

Աշերս բացի , ան նրանեար մայթ բառան
Բացուած ահայ սարերոս առկ կործանման ,
Ասրափեցայ... կոչեցի Տերն օդնութեան ,
Ահա ձեսը մը զիս Եը տաներ զեզ ի լոյն :

49527-wh



35369-66

Այդ ձեզին հոր ձեր գշտառ պաշտելի
Քս առըր Աջն Եր , ո՞վ յադմերթու առուցէ ,
Ո՛չ այդ ձերը եղաւ կենացն լմ փրկէ
Տալով հացին հետ նմեն բայ կենացի

Արդ ովքարտ իի ջերմ երախանոր անսահման
Բեղ փախորին Եր բազմայի ու իրել
Բածայ մր ինանի որ ինը բեղ իմուս վայել
Ես չանի սաւայն բնամյ բեղ արժան :

Թե լուսազ այդ վեհ ճականից ես ՚ի չարդ
Ոսկենամ ՚ի զափնաոյ պատի մ'հի ուի
Կամ երգի բա զափնաոր ամեն զի ,
Այդ բեղ բաւ չ'ը , ո՞վ լմ Հայրիկ չնորհակարդ :

Յիշատակիդ այդ բա վաեմ պաշտելի
Գիտ ձօնէի Հատորներով ներբողներ ,
Ու զրիը զար զաւ տո իր ինձ առէր ,
Պատ հոչտիւր բա Ալունը զալիի :

Սակայն աւազ տիու թ Մո սայն հայրինեաց
Մերանի տեղ տրիւն բերաւ կարմրազայն .
« Գրէ , ըստ , զրիչ տրեամք իտմազոն
Զի վայլեր մեղ ներբող ժալիս խայտանաց » :

* * *

Ու զրեցի Հայոն սիւ բազգն տիւ որդու սր
Ներբողեցի վայրագամիւնը իմուս ահասոր
Արդ չանից վախան այսօք իբրիւ հուլը
Բնկալ Հայրիկ զիմ « Որիշուս Յիշատակ աներ »

ԱՐԻՒՆՈՏ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈԾԸ

Տիար Յովի . Սէբուկեանին

Մովափին մօտ , ժայռի մը տակ
Նստած արտում ու զլսահակ ,
Կը զիակի մերթ ծովն ահեղ ,
Մերթ երկինքը կապուտաղեղ :

Անհուն ծովը անծայրածիր ,
Շառաշաճայն ու անծանձիր
Մեծէր ափերն մոլեգնարար
Ոլիքներով սարսափահար :

Խոկ շատ հեռուն , հեռուն ի ծով
Կը սողոսկի մի մեղմիկ հով ,

Ոյր բայլերուն տակ զովասփիւռ

Ծլին ալեւակը ձինափրփուր :

Խոկ զեփիւռ մ'ալ , սիրոյ հանգոյն ,
Կուղար շոյել ճակատս տժզոյն ,
Ուր վշտերու անհուն մի ծով՝
Կը փոթորկի անյօյս ու խոռվ :

* * *

Բնկողմանումի այդ անուշ պահուն
 Սիրալս լեցուցաւ բազմանըալ մանհուն.
 Յիշեցի յանկա՛րծ քեզ, ո՛վ հայրենիք,
 Քե՛զ որ աւերակ ըրին վայրենիք:
 Յիշեցի հողը, օդ, ջուրդ ու արեւ,
 Ասուացդ սրբութիւնն ո՛հ մանրատերեւ,
 Արծաթ վըտակներդ գերդ բիւրեզ յըստակ,
 Հեղասահ աղբիւրբդ ջինջ ու անապակ:
 Յիշեցի՝ զալար պուրակներուդ մէջ՝
 Թռչնոց երգերուն բաղցըը ելեւէջ,
 Ոյց հոգեհըմայ յուղմանց տակ արբշխ՝
 Մեր կեանըը սահնէր յաւէտ ցնծալիք:
 Յիշեցի գետերդ, գետակներդ համայն
 Եւ վեհաշառու ձիհանդ ու Սիհան,
 Որ մանուածառատ ու թաւալգըլոր՝
 Կը սահին կ'անցնին՝ միշտ խոր ու պղասոր:
 Խոկ այսօր հեռո՛ւ, կարօտ քո սիրայն,
 Կը մընամ քենէ, իմ աշխա՛րհ սիրուն.
 Օդ ջուրդ ու արեւ, զեփիսոբդ ու պուրակ
 Ա՛լ շիկան, ո՞ր են թռչունը սիրերգակ:
 Տեսայ պուրակներդ սիրուն հոգեթով,
 Սակայն ներկըւած կարմիր արինով.
 Քաղցրերգակ թռչունըդ ահարեկ փախած
 Ջնանց աեզ վայեն բըւեր տիրալաց:

Երկնըմբերձ սօսեացդ ըստուերին տակ զով
 Ա՛լ պլազուլն ուրախ չեր երդեր յոյզով.
 Օգերու ովկեանն յաւէտ մահերգակ
 Ողբերալ լի էր... երկի՛ր աւերակ...
 Լեռ, ձոր, ճայռ, հովիտ եւ անտառը համայն,
 Բ՛հ, զարձած մին... սրբոցդ գերեղման.
 Ազրերց, վրտակաց ջուրը ջինջ յըստակ
 Կարմիր էր ներկւած, ո՛հ, կարմիր համակ:
 Տեսայ Ալյհունը եւ ձիհունը լուս՝
 Կը զըլէր կ'անցնէր լեռ, գաշտ ու բըլուր.
 Տանելով իւր հետ բիւր վիակներ պազ՝
 Յանձնելու ծովուն ալեացն անյասպազ:
 Ո՛հ, այդ արիսնի կարմիր տօնն տա՛դ,
 Ահաբեկեց զիս, ո՛վ երկիր չընազ.
 Թռզի քեզ, օտար ափերու վըրայ
 Նըմզեհի կեանըը կը վարեմ հիմայ:
 Ու պիտի երթամ հեռու, զեռ հեռու,
 Երեսուն հազար անժեզ զսհերու
 Կորուսան ողբալու, հո՛ն ուր որ չիկան
 Բարբարոս թըրբաց հըրէշ ուրուական:

Հ Ր Դ Ե Լ Ը

Պօղոս Եպիսկոպոս Թէրզեանին

Սեւ ամոց մ'է պատեր երկինքը կառոյա,

Ա՛լ չի շողշողաբ արեգակն անփոյթ.

Ամենան աշքեն արիւն կը կաթէր,

Լացերով, ողբով լի էր մութ եթեր:

Սեւ մուխ մը թանձը կը բարձրանայ վեր,

Իսկ հրդեհն անդութ կը աղաղանայ աւեր.

Մանկը ածագ ճիշերն, լացերն աղջըկանց,

Ո՛հ, աղերսներ են արխուր որբտախանձ:

Ու հրդեհն անգութ իւր համայնակուլ

Շըրթունքներովը՝ զերդ համըր ու խուլ,

Կը մուկ ի՞նչ որ կամ ո՞ւր որ հրդի,

Հըրդեհը զէնքն է թուրքին զըժպըհի.

Վայրագ իսւմանի ջոկիրներ հազար

Կուզային խըլել մի հարտաս աւար...

Հայը հարսւս է և մալն է հելալ,

Պէտք է անյապաղ անոր տիրանալ:

Բարբարոսներու մի լըսիրչ վոհմակ

Կաօք մը կը ըըշէր հապնեալ ու արագ.

«կեավուսի մալ է, ինչո՞ւ կեցեր էր.

«Պէտք է բանդըի բաղաքն այս ցերեկ»:

Իսկ անգին կեցած մարդ-հըրէշ մ'անխիղճ,

Հայ արեան ծարաւ զա մի վաստ զահիճ,

— «Մալի մի՛ նայիք, զարկէք անխընայ,

«Մալն արզէն ձերն է այժմ և ապայ:

«Զարկէք, մեռուցէք, կըրակ ու զընդակ

«Թափեցէք զլիուն հայուն անառակ.

«Հրդեհի արւէք տուն, տեղ, խանութ, արտ,

«Մի՛ թողուք ափ մ'հող կանանչ ու պարաբա:

«Պղտիկը, մեծը, ծերն ու պատանին:

«Մի՛ զատէք, կըսէք, զարկէք որ սատիին.

«Կապարին մեղք է, փայտով զանակով

«Զարկէք որ իշնան ձեր սաքերուն քոլ:

Բարձրացան վեր լացի լեզուք հըրանիւթ,

Կը վառէին նոյն իսկ բարեր կըրանիթ.

Կազի ջըրդէտք կը հոսէին շինքերէն,

Մանկանց ճիշերն աղիքները կը բերեն:

Ու կը վասին, մոխիք կ'ըլլան նոյնհետայն:

Հըսկայ շինքեր, սուրբ Տաճարներ աստուածեան:

Կը կըրակուին մեծ, հոյակապ զպըզներ,

Վայրազութեան մի տրինաս զար կ'անցնեք :

Դուրսը մըխոր, բիրտ բազմութիւն թրբական,

Իսկ ներսը լի աղիսկորմ մի կական:

Մայրը՝ զորդին, հայրն՝ իւր աղջիկ կը զրկէք,

Կուտար վերջին հրամեշտի ջերս պազեր:

Մահը զըմիսմ, դժոխատիպ, քօզամերկ՝
Արիւնակաթ թուրը ձեռքին սուր ու լերկ՝
Թուրը խուժանին կ'առաջնորդէր սէզօրէն,
Հայու արեան ծարաւ վատին անօրէն:

Աւ կը փախչին հայրեր՝ թողած հեւ ի հեւ
Խորեանց զաւկանցն անգութ բաղդին զիրկը սեւ,
Խակ խեղճ մայրեր անմիմիթար կընեն կոծ
Խրենց մանչերն որ մնացին յօրորոց:

Գնագակներու տաք լաւայ մը յորդառատ
Կը հսուի վար մթնոլորտէն միապատ.
Երկիւղ . . . խուժապ . . . իրարանցում ահաւոր.
Հայ զիակիներ փռուած դետին բիւրաւոր:

Լըպէրը ջողիրը թուրը խուժանին վայրենի
Հըշիզներու զեր կատարեն անթերի.
Զինեալ զօրքն ալ անդէն Հայու արեան մէջ
Յաղթանակի փառցն որսնէ հոգետենչ:

Եւ հրդեհը՝ անգութ, զաժո՞ն, անինայ՝
Կը լափլիզէ տուն տեղ հիւզակ, ինչ որ կայ.
Բացէն փախչողն զնդակներու զոհ կերթայ,
Անտէր Հայուն ո՞վ արդեօք ո՞վ կը զթայ . . .

Կը թըֆլոտան, կը գալարին ինկածներ,
Կարմիր արեան մէջ թաթաղուն կիսամեռ,
Խոկ թշնամին՝ անգութ, անսիրտ՝ չար գազան
Պարզէ զըրօ՛շ յաղթանակի գեղազան . . .

Ու կը կսիէ բիրտ սաքերով իւր աղաստ,
Բիւր զիականց վըրայ՝ որ կան փըստած հոտ.
Ու սէզօրէն, հրապարտօրէն, յաղթական
Կը մօտենայ սրբավայրին էտան:

Զօրքն ու խուժան մի նըպատակ, կողբկողքի,
Վայրենութեան զոյգ տիպարներ ցածհոզի,
Կը պաշարեն զեկեղեցին ու զպրոց
Ուր չէր հասեր զեռ աւերող հուրն ու բոց:

Հոտ էր հայուն ըստարահոծ բաղմաթիւն . . .
Պէտք էր յաւէտ, ո՞հ, փանար Հայութիւն,
Պէտք էր երրեր Հայ անո՞նը չի մնար,
Ուր թրբութեան յետին բաղձանք լրանար:

«Կազ թափեցէք, կրակի տըւէք, բանզեցէք.
«Դիզնէն ելողն սօվիաներով մեռուցէք».
Կը պառային խոժանավար մօլլաներ.
«Մի կասկածիք, հայը չունի երբեք աէր»:
«Մերն է Աստուած, մերն է կըրօնն ու զուրան,
«Աստ է Յիսուս, աւետարան ու խորան . . .
«Հայը կրօնի թշնամի է անօրէն,
«Զեղմէ ոչ ոք անոնց երբեք թող ներեն»:

Ու պայթեցան հազարւոր Մարթիններ,
Ու թափուեցան, ո՞հ, բիւր կազի թիթեղներ,
Ներսը լեցուն հազարներով վիրաւոր,
Ուի, կերակուր եղան բոցին ահաւոր:

Եսկ միւս կողմէն խուժեց մի հօտ ահարեկ
 Թշնաւոյն զիբո՛յ ձայնով մ'աղու աղերեկ,
 Հոն գտնելու խոր հուսկ համգիստ զնդակով,
 Զի կըրակի մահն էր քան զայն անզորով:
 Ցրաւող հօտը՝ կրակներու ծովուն մէջ՝
 Գիտիներու վըրայ կ'ընէր ելեէջ,
 Ամեն բայլին զիտինանար մի հազար,
 Ու երջանիկ, ո՞հ, արդ մահուան փառը կուտար:
 Հայրը զորդին ոտքերուն տակ զալարո՞ն
 Թէպէտ տեսնէր, սակայն փախչէր նա հեռա՞ն.
 Մայրը մատղաշ աղջկան ձեռքը կը թողու
 Որ վիրաւոր ինայ հրեշտակին անդ աղու:
 Ու հրտեհը կը տարածո՛ի համասփեռ,
 Կլանելով հայ զիտիներ բիւրս ի բիւր,
 Ու կայրըւի, մախիր կըլլայ կիլիկիսն,
 Սակայն ոչ ոք կուգայ անոր օգնութեան:
 Գեղատեսիլ չքնաղ օրբանն Հայութեան
 Այժմ գարձաւ խոր սիրելեաց զերեզման,
 Բացը պատան և մախիրն ալ կափարիչ
 Եղաւ Հայուն. խող լայ արաւեստն ու զրիչ:

ԱՐԵԱՆ ԴԱՅՏԸ

(Ուրբուանաբաներ)

Տիար Վահան Մալեզեանին

Հորիզոնի կատարներէն վեհօրէն
 Նոր կը բացուի վարդապանակ արշալոյս,
 Եւ խաւարը արամաթախիծ կուտայ խոյս
 Կիլիկիայի արիւնողող զաշտերէն:
 Մեղմիկ հով մ'ալ կը սուլսուլէ թախծազլն,
 Մեներզելով հոդիսարոտ և մի մահերզ.
 Հոգեհանգիստն է կարծես այս բաջաց հեգ
 Որ զեռ երէկ ինկան, զոհեր թանկազին:
 Լուս են խօր լուս, լայնածաւալ այդ զաշտեր,
 Չիկայ շշուկ, չիկայ զեղգեղ, չիր բառաչ,
 Միայն հովիկն ունի թախծատ մի հառաշ
 Ոնդ՝ ուր երբեմն մարդ հրճուացին կը պաշտէր:
 Մեսութեան մէջ կը շառաչէ մի վեհ գիտ
 Փրփրակուտակ միշտ ալեհերձ ու խոսվ,
 Մերթ իխտ յուտակ և մերթ կարմիր մի ջրով,
 Կը սահի նա զուրափ անցըին զէտ անզէտ:
 Այայութեան մէջ արդ լոին ու ախուր
 Մերթ ձայներ կան որտաճմիկ ու տենդուտ,
 Որ կը թոշին զաշտերու մէջ մահահուտ
 Սասանեցնելով նոյն խոկ լեաներն ամրակուռ:

Ո՞հ ձայներ կան, ձայներ տղու կուսական
Մենութեան մէջ լացո՞գ, հեծո՞գ ու մաքո՞ղ...
Արաց լացին զիմանալ սիրու չէ կարող.
Նորա լլկուած կոյս զստերքն են Հայութեան.

Ու Գեղարփին կիշնէ լեռնէս ի խոնարհ
Պատառելով արհաւիրըն սու պատան,
Որոն մէժար թեւերսն տակ պահուած կան
Ոքին, արցունք, զիակ ու մահ անհամար.
Աշքիդ առջեւ կը տարածուի գաշտն համայն
Ույդ գեղեցիկ կիլիկային արգաւանդ,
Որը սակայն այժմը եղած բարս բանդ,
Որտիդ ազդող սոսկում մ'ոնի ողբական.
Երեկ գեռ շն, հարուստ, պայծառ, բարզաւաճ
Գրախանան երկիր մ'էր այդ շահարեր.
Ույօր սակայն զայն բանդեցին անտարբեր
Մարդկութեան ազտ վայրի զազանք չարահաճ.
Վեհ Սիհանի գեղազալար ավերէն
Յորդեց Հայու սուրբ տրիւնը վարդագոյն,
Գողաց սատան ի տես բան զինք շարագոյն
Ճիւալ թուրբեր, զերդ կատած շուն համօրէն.
Եթերաճեմ թոշնիներ իսկ սարսափած
Փախօսատ սուին շուտով հեռու երկիրներ,
Ուր թուրք անոնն երբեր, երբե՛ք չէր լոսւեր
Եւ ուր չիկար բիրտ զաղաններ մարդացած.

Ի՞արեան զաշտը մահասարսուս ու լոին
Անհուն սըզոյ թախմութեան տակ կը նիրէլը.
Հոս զիակիներ կային կուսից սոկեհեր,
Հոն նոր հարսեր զեռ արեան մէջ գալարին:
Յզի կիներ կան կախուած ուրի տակ
Որսց փորէն հանուած նոյն իսկ խեղճ մանուկ,
Ռուրավ բացուած է բերանը մատզաշուկ,
Մօրն ըստինը բերնին մէջն է..., ո՛վ Աւտուած...

Սալին վրբայ կան վլուխներ ջախջախուած
Ծանըր մորձի հարսւածին տակ անողոր,
Որսց ՚ի տես զազաններ իսկ խոստ բոլոր
Բանան ի վեր, վեր զէզ յերկինն, ամպամած:
Հոս կը տեսնես վայրենեաց ձեռքն այդ ըստոր,
Գլխէն կզախն ՚ի վեր զերզ կարմը՝ մի բրիչ
Անցուած մի մարդ կը բաշկոսուի զէզի մին
Անարգելով հայու Ալահն ո՞հ անզօր....

Միէն խղզուած ու կիսախանձ զիակիներ
Պառկին վրբան ո՞հ այդ կարմիր հողերոն,
Որոնց մարսդ ձայներն աղու թոմթոռն
Կ'արձազանգին զեռ եթերին մէջ անժեռ:
Յոցերան մէջ հրեշտակիներս այդ ըլնըոյն՝
Դյափ աշերն արտօսրաթօր սեւեռուն՝
Կը զիտկին սըրտատըրսի միշտ հեռուն՝
Անձկակարօտ նայուածքով մը խիստ մեղոյշ:

Կը զիտէին, կըսպասէին գալստեան
 Մհերներու, Մարտիկներու բաջազանց.
 Հոն դալկահար բնկան զերգ վարդ թառամած,
 Շրթանց վրայ դեռ հուսկ ճիշերն օդնութեան։
 Հոն Ճիշունի եղերքն ի վեր մենաւոր
 Ժայռին կուրծքը զարնըւած կան մանուիներ,
 Դարերէ վեր տոջին անդամ կը տեսնէր
 Զայս ու սոսկար ապառաժ ժայռն իսկ այդ օր։
 Սուր ցեցերու վըրայ նստած խեղճ աղաք
 Կը զալարին, կը սղրկըն խիստ ցաւով,
 Ու զիւմացնին մարդ-հրէշներ անզորով
 Բառնան ծիծաղ, բրբիչ, խնդուք, աղաղակ։
 Էն վերջն ալ երբ անուշ մանկունքն այդ անմեղ
 Խորեանց հուսկ շուշու սիւտ վշէին գևա յերկին,
 Կազ լեցուցին, կրակեցին, ու կրկին
 Ըսին, հասէր, հայ ֆէտայիք բաջ զօրեղ։
 Հոն բացին մէջ ցեցին վրայ ալրեցան
 Երսուն անուշ աղեկինաներ սիրասուն,
 Վայրագ թուրբեր անսիբտ իբրեւ անասուն
 Գոհ յաղթական եղան անտի ցիր ու ցան։
 Այսօր անոնց սեւ սոկերը կը մեան
 Իբր յիշատակ յաղթականին աննահանջ...
 Սակայն անոնց ձայներն աղու մշտականչ
 Վըէժ... անէժծք, սիւտի դոչեն յափտեան։

* * *
 Նօսր ամպով մը ծածկըւայ են ողջ գաշտեր.
 Խունկի անուշ ծուխին նման հոտաւէտ
 Հայ արինի շողին է արդ վէտ ի վէտ,
 Որ բարձրանայ զերգ խունկ Էին գահն ի վեր։
 Որատնմլիկ էր տեսարանն արդ աւեր
 Գեղատեսիլ Կիլիկիային արզարեւ.
 Ումեն բար, մուփ, ծառ ու ծաղիկ ու տերեւ
 Այն սեւ օրէն յիշատակ մը գեռ ունէր։
 Որտիդ վրայ փշէկող խոչեր ծանրանան,
 Կը տըւայտիս կը տառապիս յուզմանց տակ.
 Կը սղրկուին ջիղերն հոգուդ անյատակ
 Զայրոյթի մը ցաւերօն մէջ անպայման։
 Տիսոր աչերդ կը զարձընես յուսարեկ
 Աւերին մէջ որոնելու վազանցուկ
 Մտուեր մը լոկ որ պահիկ մը մահ ու սուզ
 Փարատելով տայ խինդ ու սփոփ սրտիդ հէզ։
 Սակայն դժնեայ պատկեր մ'աւազ կ իրական
 Աչքիդ առջեւ կը պարզը անդ յանկարծ.
 Սրտիդ վրայ կզգաս մահուան յեղակարծ
 Տենդոս սարսուն որ կը սահի յաղթական։

Եթերին մէջ վեց մարդիները ճօճին
Զոհուած վատշը էր թուրք արդարութեան,
Հոսկ լրումն է արդ թուրքին չնական
Բարբարոսական վայրագ մոլուցըին:

Խաւարն ալ վար կ'իջնէ լոին ու մասլ
Աւերակին արեան շագուլ պատանքուած.
Էսթեանդ մէջ կզգաս յայնժամ արտմայած
Մահուան սաւզն որ կը մաղմղուի հոն շոալ:
Ու լուսինկան ազօտ, աժգոյն ու յուզաւած
Կը խոնարհի շիրմաց վրայ մենաւոր,
Լալու ախուր հայուն բաղզը ահաւոր
Որ չի ժագաիր, սեւ է զներ զայն Աստուած:
Խոկ պատմութիւնն որ կ'ապրի միշտ յաւիտեան
Նա չի խարուիր որբան սովին փալիիի,
Նոգիանը մ'ունի նա թուրքին դէմ զարշելի,
Թուր մ'ալ սնի բաղաբակիրթ մարդկաւթեան:

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ


Առ. Եղիշէ Արքեպիսկոպոս Գուրեան

Պատր. Կ. Պոլսոյ

35369-66

Միտրոք յըզի խորհուրդներով տարմատարմ
Ու պիտարս լի բիւր խոցերով ո՞հ զես թարմ,
Տենզասարսուո շըթունքներէո թափածազին
Միշտ անզիտակ բառեր թոփն զէու յերկին:
Ու կը խորհիմ կը հարցունեմ իւրովի
Թէ ո՞ւր է, ո՞ւր, Արդարութիւն կորովի,
Ու սիբոս ալ սր միշտ այդ անուան կարօտ էր՝
Տրաում տխուր պատասխանեց. — չեմ զիտեր,
Ու հարցուցի ամպածըրար լեռներուն
Եւ սեպաձեւ հըսկայ մայոից կարկառուն.
Նոքա խրսիտ ահեղաձայն զայզ տարբեր՝
Ո՛հ պատասխան տրին ինձի. — չենք զիտեր:

Գացի ծովուն, մշտամոռնչ ալեծուփ,
Կը մըսնչէր կը շառաչէր միշտ անզուսպ,
Բոի՛ ո՞ւր է Արդարութիւնն, ո՞վ վեհ տէր,
Ահեղ ծովի ալ պատասխանեց. — չեմ զիտեր:



Յուսակըտուր ես մօտեցայ առուակին,
 Ուր մենասոր մահերգ մ'երգէր արտմաղին.
 Ան ալ սակայն իոնովզալով անտարբեր,
 Պատասխանեց . — Հէ՛տ հայ տշայ, չեմ զիտեր:
 Գացի ըզզոյշ մօտը ծաղկի թերթերուն,
 Ուր մեղմասոյլ պարէր մի հով թովթըռուն.
 Ըսի, ո՞ւր է Արդարութիւնն անվեհեր.
 Ծաղիկն ու հով մրմնջեցին . — չենք զիտեր:
 Հանդիպեցայ սօսիներու երկնըմբերձ,
 Ու զետերաւ մոլորահետ ալեհերձ.
 Ըսի. տեսա՞ր զԱյն, ո՞վ սօսիը եւ զետեր.
 Գետն ու սօսիը ինձ ձայնեցին . — չենք զիտեր:
 Մելամաղնոտ յուշերս շալկած երազուն,
 Բարձրացայ վեր՝ մօտ երկնըի ասաղերուն,
 Աստղերն ամեն, մոլորակներն ու ամպեր
 Ըսին ինձի . — բու փնտռածդ չենք զիտեր:
 Ա՛լ յուսարեկ հսկոյ մը հուսկ զալրոյթով
 Վշտոտ սրտիս մութ ալբերէն աղեխով
 Անձկակարօտ ձայնով մ'ուժզին արտունչի,
 — Արդարութի՛ւն, ո՞ւր ես, ո՞ւր ես, զոչեցի...:
 . . . Արդարութիւնն վըտիտ, նիհար, զակիաղէմ
 Երեցաւ անդ զերգ ուրուական մը զժիսմ.
 «Բիրտ սուրն, ըստ, այդ ապերախտ մարդկութեան
 «Ոսկիներու տակ նետեց զիս անկենդան...»

«Աշխարհ զարձաւ բոյն մը վիժած մարդկաւթեան ,
 «Խեղճ ազդութիւնը չեն զիտեր թէ ուր կերթան .
 «Ազատ կամբըս մընաց կախեալ վատ սուրէն
 «Այժմ աշխարհիս սուրն ու սոսկին կը տիրեն...»
 Ու հոկայի հառաջանըով մ'աղեկէղ
 Բամնը եցաւ ընկճած հերոսն իմ զրկէս,
 Ես անքըթիթ աշերս յառած լերան սիմ
 Դեռ իւր բաղցըր վերադարձին կըսպասեմ :

ԿԻԼԻԿԻՈՅ ՀՐԵՇՏԱԿԸ

Առ Ներսէս Ծ. Վ. Դանիելեան

Արգատերեւ հոծիներու ըստուերին տակ
ի՞նչ կարտասուես, անմիջիթար ո՞վ հըբեշտակ.
Քո կիլիկիա՞ն, գեղեցկաշէն ճոխ ու պայծառ,
Որ այժմ արեան մէջ կը լողայ ծայրէ ի ծայր,
Թէ քո բա՞զզը կողբաս, սերո՞բէ ոսկեփետուր,
Որ զարերէ ի վեր այսպէս կըրակ ու թուր,
Արին ու մահ, զիակ, արցունը, վիշտ ու աւեր
Ճեռնելու քեզ գատապարտեց բազզն աննըւէր :

Դուն, ո՞վ բարի. հրեշտակ աղու և մաքրափայլ,
Ենչո՞ւ չըսիր երբ քեզ Աստուածն ամենակալ
Հոս կը զրիէր. «Ո՛հ, կ'աղաչեմ, ո՞վ ջէր Աստուած,
«Փոխէ՛ հայուն ճակատագիրն ա՛լ սեւամած...»

Դուն ալ թշուառ հայուն եղար միշտ բաղդակից.
Հառաշանը, լաց, ողբ, հեծեծանը դառնակոկիծ
Երկա՛ր զարեր այդ քու արխուր կեանքդ հիւսեցին,
Չոսնեցար դուն զո՞նէ յուսոյ երազ մը սին :

Անմեղ աշերգ ամբողջ գարեր այս երկրին մէջ
Ճեռան միայն բնագդամներ վայրենատաենչ.
Որ մը անամոց ջինջ ու պայծառ երկընքի տակ
Չե ժպահեցար, ո՞վ դու անբաղդ թըշուառ հրեշտակ :

Քեզ յանձնըւած երկիրն անուամբ թէեւ կըրախաւ,
Սակայն տիրէ հոն ազգ մ'իբրեւ օձ ապերախաւ.
Կէս մը զայլ է ու կէս մը արջ խիստ վայրենի
Որ պղծէ մեր եղեմատիպ հողն հայրենի...:

— Ելի՛ր հրեշտակ, սրբէ՛ ծառի աչքերը թաց.
Թող շիրիմներն հանգիստ պառկին սեւ սեւ հօձեաց
Ըստուերին տակ, մահասարսուռ տըխուր լըսին,
Ու տես մանկունքն որ աննըւազ կը մարմըրին:
Տե՛ս խեղճ կիներ ու նոր հարսեր յոյժ գեղանի,
Զբնաղագեղ հայուհիներն ալ փարելի...
Որ տըւայտին օրուան հացի խիստ կարօտով,
Անիծելով ճակատագիրն այդ անգորով:

Երեկ փարթամ ընտանիքի անդամը կին.
Այսօր ատկայն նօթութեան տակ կը նըւաղին,
Եւ թանկագին շորերու տեղ օկեր հազած,
Կուլան կորուսան հօր ու եղբօր անվերազարձ:

Ելի՛ր, հրեշտակ, թո՞ղ սուզգ մէկդի ու սըլացիր
Երկրագնդի տարածութիւնն անծալրածիր,
Անցիր ծովերն ու ովկեաններն ահեղազոռ
Թեւածելով գիւղ, բաղացներ, լեռ ու ծործոր:

Գընա՛ յերոպ եւ յՈվկեաննեա, Ամերիկայ,
Թըսիր յաւու արագաթեւ հո՞ն ուր հայ կայ.
Պատմէ անոնց՝ թէ զեղաշէն ձեր կիլիկիան
Բանզըւեցա՛ւ, զոհ եղաւ մի վալրենութեան :

Ըսէ, Հայե՛ր, Եղբայրներէն Ճեր բաջարի
 Շատեր ինկան, եւ շատեր ալ սեւ բանտերի
 Մութ ու խոնաւ մթնոլորտին տակ թռւնաւոր
 Կը հեծեծեն կը տըւայտին զուր ամեն օր։

 Ըսէ, Հրեշտա՛կ, զո՞ւ Հայութեան սուրբ բարեկամ,
 Թոէ կիլիկիան՝ անօրէններ վատ չարակամ
 Ջրին աւեր եւ վաստիուած ճոխ զանձերու
 Նօթի շուներն եղան մէյ մէկ տէր ահարկու։

 Եւ այսօր ալ, մինչ այդ հարուստ ճոխ գանձերու
 Արդար տիրոջ ընտանիքներն՝ մօտ կամ հեռու
 Կեցած, աւա՛զ, ողսրմութեան ձեռք կարկառն
 Իրենց անգին քմիծաղին հըրէջօրէն։

 Թոփի թոփի, լուս գաշտերէն մեր մահարոյ՝
 Ուր սաւանին ուրուականներ արիւնաթոյը՝
 Գլուս՝ զըտիբ մեր եղբարբը սիրակարօտ,
 Պտտմէ անոնց մեր վիճակի զան ու վշտոտ։

 Սաւանաթեւ ճախրեալ սուրբ՝ Հինն Արքիկէ,
 Ի Հնդկաստան մօտ հայերու եւ ըսէ թէ
 Ժիրայրներու, Մուրատներու լեռնոտ աշխարհն
 Հաղարաւոր մանուկներ կամ անհայր անմայր։

 Որոնք նօթի մերկ ու բոպիկ ու զըլիսաբաց
 Պաղ ձիսին մէջ կը պըտաբին՝ աչքերնին թաց՝
 Մի չորաբեկ հաց ինսպրելով որ տնօրաւղ
 Սառոյներու տակ չի մեռնին զէթ այսբան վաղ։

Զիկան անուշ ծընողներու զգուստ համբոյր՝
 Որ տաբըցնէ ջերմ պագերով այտերն գեր յոր
 Անոնք հեռան զիժ թուրքերէ մարթոտուեցան
 Ու իրենց տան տաբուկ օճախն եղաւ ցիրցան։

 Եւ անմեղուկ աչերն յառած զէպի հեռու՝
 Մընացորդներն այդ տարաբաղդ հայ զահերու՝
 Արդ օգնութեան ձեր կըսպասեն, ո՛վ վեհ հայեր,
 Մի՛ խընայէր ձեր նպաստներն հոգենըւէր։

 Ըսէ, հրեշտակ զու սիրականդ ա՛խ ։ Հայութեան
 Թոէ բնիրաւոր հայարդիներ իրքի. Տիտան՝
 Այսօր բանտուած ապառաժի երկնըին տակ
 Չունին պատառ մ'հաց ուտելու, օթեկ կամ տաբ։

 Շուտ հասցուցէր ձեր նպաստներն առատ առատ
 Այդ լեռնական հայ բաջերուն գերահաւատ։
 Նորա յաւկտ իւրեանց արեամբ սուրբ աւ վըսեմ
 Զեր փառքերը պիտի կալմեն՝ միշա աննըսիմ։

 Եւ օր մըն ալ թըսիր, հրեշտա՛կդ իմ գեղապար,
 Վեհ բարերար նուպարներու այդ մեծ աշխարհ։
 Բա՛զ, սերոր, բարերարին այդ մեծանուն՝
 «Թոէ Ժաւրոսի կուռ լեռներէն մեր ջրասուն»։

 «Բեզ կը բերեմ ողբ ու հառաշ, արցունք ու լաց,
 «Որոնք սաբիկ առջեւ ինկած արդ հեռուանց՝
 «Մրտակեղեր ու հոգեպիրի ցաւով մ'անհօւն
 «Կ'աղաղակեն, «Հաս բարերար մեզ օգնութիւն»։





209

10 May

19338

2013



